

ՓՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ

(ԱՌԱՆՑ ԽԵՎԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՐԴԻ ՄԸ)

«Տեղ մը չկայ որուն կը պատկանիմ», այսպէս Վէրֆէլ գրեց 1921ին իր ապագայ կնոջ:

«Ո՞չ քաղաքք, ո՞չ երկիր, ո՞չ ժամանակ»: Վատարանդիութեան այս զգացումով ան մասնակից կը դառնար Աւատրուշունգարական կայսրութեան անկումէն ետք Փրակէն տեղահան եղաղ ուրիշ Գերման-Հրեայ գրողներուն: Սակայն, անման իրեն բարեկամ Ֆրանց Բաֆքայի, Վէրֆէլ ապացուցանեց թէ արտակարգորէն ձեռնունաս էր ինքինքը աննպաստ պարտգաներու յարմարցնելու: Ան իր գրական հիանալի յաջողութիւնը պատե-

րազմեկրով և յեղափոխութիւններով մեծապէս ցնցուած շրջանի մը ընթացքին էր որ իրագործեց: Այդ շրջանը իր գոգաթնակէտին հասաւ Նացինհրուն յազմանակով և զինք աքսորակոնի մը վերածելով: Միացեալ Նահանգներուն մէջ գանուած իր վերջին տարիներուն, ան (Ճայնասփիւռէն) յայտարարեց: «Ես Ամերիկացի եմու Բայց կասկածելի է թէ ան իսկապէս կրցաւ իր ինքնութեան առեղծըւածք լուծեն, մասնաւորաբար բախումը իր Հրեայ ծագումին և կաթոլիկ եկեղեցւոյ հրապոյրին:

Փիթը Սթէֆան Ճանկքի կողմէ այս

Շամիրամի օձաւոտոյտ ջրանցքին հետ կը յառաջանանք, գիտելով ծովը ու համբելով կարաւանը լեռներուն, որոնք իրենց դունչերը ծովին մէջ միսրամձ՝ կը քալեն կարծես մեղի հետ: Բաղաքի մերձաւորութեան կը տեսնենք վանի երկյարկանի շէնքերը, լայն փողոցներով, որոնց երկու կողմերուն՝ ծառաշարքեր իրենց անընդէջ հասակները՝ կ'երկարածզեն: Կարելի չէ անշուշտ այս շքեղութեան հետ համեմատութեան բերել մեր գիւղական ցած տանիքները, փթիրով ծեփուած պատերով տուները, իրենց նեղ և ծուռ ու մուռ փողոցներով:

Բաղաքի մուտքին՝ ուշ մեացած գաղթականերու բազմութեան դիմաց կեցած էր թուխ համազգեստով և սև ակնոցներով մէկը, որ կը յայտարարէ թէ քանաչորս ժամէն պէտք է ձգեն քաղաքը: Թէոռ Արամին է, կը փսփային իրմէ քիչ մը հեռուն կեցողները: Վանեցիներ քէռու կ'ըսէին ակնոց կրողներուն: Կը խորհիմ թէ ո՞չ Հայաստանի և ոչ արտասահմանի մէջ

չէ մեացած մէկը, որ ինծի նման տեսած ըլլայ վանի հերոս Արամը:

Յաջորդ օր, հօրս ձեռքէն բռնած, բարձրացանք վանի գարաւոր ու հոչակաւոր բերդը, որու բարձունքէն սնդուս կտաւ մը ինչպէս կը պարզուէր վանայ ծովը: Հեռուն, վերէն ինկած գագաղներու պէս կը ծփծիային կզզիները, անվերտարձ մեծ փառքերու գիւրը ինչպէս:

Յետոյ գացինք դիտելու Մհերի քարաժայոր, որուն մէջ հազարամետներէ ի վեր փակուած կը մեայ Սասունցի Դաւիթի որդին, որ, ըստ աւանդութեան, խոռված աշխարհի շարէն և անարդարութենէն, կամաւորապէս ինքինքը այդ քարաժայորին մէջն է զնդաներ, որ հողէն ծնած Սփինքսի նման կը կենայ յաւերժին դէմ: Ժաղովուրդը կը հաւատայ թէ երբ ժամանակը գայ, ան պիտի խորտակէ իր բանտին գուաը, աշխարհին բերելու խաղաղութիւն և երջանկութիւն: Ան մեր ուշացած Մեսիան է:

Ե.

(Եարունակելի՝ 1)

նոր կենսագրութիւնը անկողմնակալ դիրք մը կ'որդեգրէ, և թոյլ կու տայ որ փաստաթուղթերը և գէպքերը խօսին։ Անտիպ յուշատերեր, օրագրութիւններ, նամակներ և յուշեր ազատորէն օգտագործելով, ան յստակօրէն կ'արձանագրէ Վէրֆէլի դրական կեանքին երկդիմութիւնները, ինչպէս նուև իւրաքանչիւր գլուխի վերջաւորութեան՝ շեղագրուած պատմական մանրամասնութիւններ կը մէջքերէ, քաղուած Վէրֆէլները լաւ ճանչցող անձերու հետ կատարուած տեսակցութիւններէ։ Այս ատակութիւնը, որուն միջցաւ ձանկքը կը միախանէ քաղաքական գէպքերը Վէրֆէլի զգացական կեանքին տագնապներուն և անապահովութիւններուն հետ, այս կենսագրութիւնը օրինակելի կը վերածէ։

Վէրֆէլի “Der Weltfreund”ը (1911), մարդկութեան եղբայրութեան դրուատիքը, զինք Արտայայտչական Սերունդի գլխաւոր բանաստեղծ տիեզառին արժանացաւ։ Բայց շատ շուշտով իր իտէլական ձգտումները անկման մատնուեցան Առաջին Համաշխարհային պատերազմին պատճառաւ, որուն հետեւանքով ան Ընկերվարկան զօրաւոր հակումներ ունեցաւ։ Հանրապետական Աւստրիոյ մէջ, 1920ական թուականներուն, ան իր ասպարէզը նոր փռչի մը մէջ դրաւ։ Հրաժարեցաւ իր նախկին արտայայտչական և Ընկերվարկան իտէլանիներէն և զօրաւոր սերտ համաձայնութիւն յայտնեց Կաթոլիկ Եկեղեցւոյ հետ։ Այսպէս, 1930ական թուականներուն, ան Տօլֆուսի և Շուշնիկի ամրողջատիրական վարչաձեւերուն գերաճառեալ պաշտպանը նպաւ։

Իր կեցուածքը Հիթլերի իշխանութեան տիրանալուն 1933ին՝ իր գիրքին երկդիմութիւնը կը բացայայտէ։ Երբ Հէյնրիխ Մանի պէս ձախակողմեան հեղինակներ Փրուսիայ Գրական կաճառէն կը վարուէին, Վէրֆէլ նոր վարչաձեւին հաւատարմութեան ծանուցում մը ստորագրեց, 1933ի Մայիսին, Նացիններուն գիրքերու այրաւազով, նոյնիսկ իր գործերուն մէկ մասը փացնելէ ետք, ան օրուայ իշխանութեան հետ խաղողութեամբ ապրելու յոյսն կը մշակէր։

1933ի Դեկտեմբերին, ինքզինքը “Զեխուսլովաքիոյ Գերման փոքրամասնութեան պատկանող մէկը” կոչելով, Նացինցած Գրողներու Միութեան անգամակցութեան գիմեց։ Հեղնանքը այն է թէ նոյն թուականին Աւստրիացի հրատարակիչ մը իր ռմուսա Տաղի Քառասուն Օրերը Հրատարակեց, ուր ան Հայոց հալածանքը կը նկարագրէ Օսմանեան կայսրութեան վերջին տարիներու ընթացքին։ Նմանութիւնը Հրէից հալածանքին հետ այնքան մեծ էր, որ Նացինները այս վէպը անմիջապէս արգիլեցին։ Սակայն, Միացեալ Նահանգներու մէջ ան մեծ ընդունելութեան արժանացաւ և հսկայ տպաքանակով սպառող գիրք մը եղաւ ու Վէրֆէլը Թուիզմի գլխաւոր հսկառակորդ անունով դրաշմեց։

1938ին, Գիրմանացիներուն Աւստրիոյ գրաւումէն ետք, Վէրֆէլև իր կինը Ֆրանսայի հարաւային մասը ապաստան գտան։ Անոնց գժուարին և յուսահատ վիճակը մը բանայի պարտութենէն ետք՝ յուզիչ գրուագ մըն է այս կենսագրութեան մէջ։ Վէրֆէլին անոնչնը առաջնակարգ տեղ մը կը գրաւէր Նացիններուն կողմէ ուղուած հեղինակներուն ցանկին վրայ։ Անձկալից ամիսներ անցուցին, խուսափելով վիշիի իշխանութիւններնէն և սպառելով արտօնագրերուն օրոնց միջցացաւ Միացեալ Նահանգներ փախչիլ պիտի կարենային Սպանիոյ վրայէն։ Հակառակ Ամերիկեան օգնութեան կազմակերպութիւններու միջամտութեան, Վէրֆէլը և կինը վերջապէս սափուած եղան լեռնային սահմանը ապօքնիլ և Սպանիա մտնել, խումբ մը գողթականներու հետ (Հէյնրիխ Մանը անոնցմէ մին էր)։ Իր բախտին սուզակէտին՝ Վէրֆէլը Լուրաք մէջ հինգ ամիսներ մնաց և ուխտեց վէպ մը գրել սրբացուած Պէրնատէթ Սուպիրոսի մասին, եթէ հրաշքով մը կարենար ազատուիլ, Միացեալ Նահանգներ գտնուելուն միջոցին «Պէրնատէթի երգը» վէպն էր որ իրեն մեծագոյն յաջողութիւն մը իրականացուց և զինք հարսաւացուց։ Սակայն իր վերջին տարիները հան՝ ոչ թէ միայն իր տկար առաջութեան ստուերին տակը մեացին, ոյլ նուև զինք ամբաստանութիւններու

մատնեց թէ իր Հրէտական հոգեւոր ժառանգութիւնը կ'ուրանար կոթուիկ զգաւցաւներու հանդէպ իր ըրած զիջումներով։

Այդ ձշմարտութիւնը թէ ան ոհական Սեմական կնոջ յը հետ ամսուսնացած էր և (այս ինք անձամբ ցաւով կ'ընդունի) իր կեանքին հեգնանքին աւելի մեծ իմաստ մը տուաւ, երբ Ալման զինք նոր ճանչցած էր իր օրագրին մէջ զինք որպէս ռգէր և ճպոտ սրուսներով Հրեայ մը ապատկերացուց Բայց Վէրֆէլը, իրեն համար, աւելի հեզ անձ մըն էր իր նախկին կողակիցներէն — երգահան Մահլըրը, գծագրիչ Պոգոչգան և ճարտարապետ Կրոփիւոր, Ան ունէր գրող մը՝ որուն տաղանդը կարելի էր յղկել իր անձնական փոտասիրութեան կարիքին համաձայն Վէրֆէլ շատ չուտով անոր սիրային զգացուներով կապուեցաւ, թէև ան տակաւին Փրակ գտնուող երիտասարդ կնոջ մը հետ ամսուսնացած էր, իսկ Ալման կրոփիւորն կարդ մը սիրային ցնցուներէ ետք անոնք վերջապէս ամուսնացան։ Վէրֆէլը սրճարանի իր վատանուն բարեկամներէն հեռացնելէ ետք. Ալման զինք գործի լծեց շարք մը գլխաւոր գործերու վրայ, իր շքեղ տանը մէջ, Անկասկած, ան գովասանքի արժանի է այս բնատուր ձիրք ունեցող անկանոն գեղարուեատասէր կարգագութան արյհօստավորքի մը վերածելուն։ Բայց ասոր համար Վէրֆէլը իր գողափարանութիւնը որպէս զին զնարեց։ Ալմայի ազգեցութեամբ ան իր երիտասարդ ամսութան գաղափարներէն հրոժարեցաւ այսպիսի վայրագութեամբ մը՝ զոր Քաֆքան հաւասար կը նկատէ կոչումի մը ուրացման, երբ Ալմայի հիւրասենեակը հակադիր եկեղեցականներու հաւաքատեղի մը վերածուեցաւ — ուր նուշպըրկը սովորտիան յանախող մըն էր — Վէրֆէլին գիրքը աւելի երկդիմի եղաւ։ Սաստիկ բախումներ ծագեցան երբ Ալման, որուն հական Սեմական զգացուները բացայայ էին, Ֆրանքոն և Հիթլերը պաշտպանելու սկսուել նոյնիսկ իրենց աքսորին մէջ՝ Ամերիկա, Ալման կատաղի վիճարանութիւններու գրգռեց, հաստատնելով թէ նացիներու կեղրոնացման ճամբարներուն մասին ըսուածները պարզ փրօփական հնու

Այս սպրդասացութիւններուն դիմաց, Վէրֆէլը նուազ անպաշտպան պիտի ըլլար, եթէ իր անձնական ինքնութեան աւելի հաստատ հասկացողութիւն մը ունեցած ըլլար։ Սակայն իր մանկութեանէն սկսեալ, երբ իր ծնողքը զինք կոթուիկ մանկատածներու վատահեցաւ, ան յարափոփոխ եղած էր Քրիստոնէութեան և Հրէութեան հանդէպ իր ցոյց տուած հաւատարմութեան մէջ։ Իր մեծագոյն քաղածանքը որպէս գրող՝ ապացուցանել էր թէ այս երկու վարդապետութիւնները կարելի է հաշտեցնել (իր թատերախազերէն մէկուն մէջ կը տեսնենք թէ Ս. Ֆրանսիօ Ասսիկացին ձիագրաց կառք մը հեծած է՝ Ահասուրուսի (Թափառական Հրեան) ընկերակցութեամբ)։ Այս երկդիմութիւններու ծնունդ տուաւ և անոնք ողբալիօրէն բացցայատ եղան երբ Մարթին Պուպրը և Սիկմունտ Ֆրէյյորի նման երախախան կարենական տեսութեան հեղինակ մատարականներ իրեն ասպարէզ կարգացին։ Շատ աւելի կնճռոտ խնդիրներ գոյացան երբ 1934ին Ամերիկան թատրոնի մը զեկավարը իրեն վատահեցաւ Հրէից ճակատագրին մասին Ս. Գրքէն ներշնչուած տպաւորիչ թատերախազ մը գրել։ Այս թատերախազին բնագրին մէջ Քրիստոնի նման անձ մը կը տեսնենք, որ Հրեաները կը միսիթարէն Տաճարին կործանման առթիւ, երբ Վէրֆէլի բացատրուեցաւ թէ տյապիսի վերջաւորութիւն մը անհաճոյէ նիւ Եօրքի Հրեայ գաղութիւն և թատերախազին յաջողութիւնը կը վատանգէ, ան վերջին արտօրը բարեփոխեց՝ զանց ընելով Քրիստոնէական ակնարկութիւնները։

Վէրֆէլի պատաւինդիր մարդ մը չըլլար բացայայտօրէն կ'ականահարէ իր իրագործուները։ Երբ 1940ին նիւ Եօրք հոսաւ որպէս զաղթական, ան յիշտակելի խօսքեր լսեց, որոնք նացի Գերմանիոյ գէմ մզուած պատերազմը որպէս կրօնական պատերազմ մը կը նկարագրէին և որուն չըլլոր գեմոկրատական ոյժերը պէտք է որ միանային Հրէութիւնը փրկելու համար, և այսպէսով գէպի բարբարոսութիւն անկումը արգիւէին։ Բայց 1942ին Հոլիվուտի մէջ զինք կը տեսնենք քարոզիչը այն վարդապե-

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

ՆԵՐՍԻ ՇՆՈՐՀԱԼԻ

Ուրախութեամբ և շնորհակալութեամբ
ողջունեցինք Արմինէ Քէօշկէրեանի նոր
երկը՝ Ներսէս Շնորհալի, Տաղեր և Գան-
ձեր, 1987, Երևան:

Ներսէս Շնորհալիի Տաղերուն բաւա-
կան հարսւատ մէկ հաւաքածուն վազուց
հրատարակուած է Վենետիկ (Բանք Չա-
փու, էջ 397-519, ըստ 1928ի հրատարա-
կութեան, որ նոյնին Բ. տպագրութիւնն
է): Փոքրադիր այդ հատորին մէջ կը
գտնուին 59 տաղեր:

Ա. Քէօշկէրեան, երկարաշունչ աշ-
խատանքով, զանազան ձեռագիրներէ քա-
ղելով, այդ թիւին վրայ կ'աւելցնէ 37
նոր անտիպ տաղեր, ինչ որ կը ներկա-
յացնէ շօշափելի քանակ և որակ:

Այժմ ակնարկ մը գրքին բովանդա-
կութեան վրայ Ներածութիւն (էջ Ե-ՀԱ),
Բնագրեր (էջ 3-364), Մանօթագրութիւն-
ներ (367-429), Յանկեր (430-446):

Յատուկ յիշատակութեան արժանի է
Առաջին Յանկեր, ուր ներկայացուած են

չներսէս Շնորհալու հատուած - տաղերը
բատ առանձին երկերի և բատ հատուած-
ների սկզբնատողերի այրբենական դասա-
ւորութեան», ընդ ամէնը 65 կտոր (էջ
430-432):

Նոյնպէս կ'արժէ մասնաւոր յիշատա-
կութիւն կատարել Ծանօթագրութիւննե-
րու մասին, թիւով 70, որոնք մանրա-
մասն և գնահատելի տեղեկութիւններ կու
տան Տաղերուն վրայ:

Եւ այժմ քանի մը մանր նկատողու-
թիւններ բնագրերու մասին՝ ի շահ սոյն
հատորին:

1. — էջ 54, տող 24. — Միաստուա-
ծութեան. ուղղելի Մի աստուածութեան:
Նոյնը էջ 139, խորագիր, տող 3: էջ 140,
տող 10: Դարձեալ, էջ 190, տող 1, միաս-
տուածութիւն. ուղղելի մի աստուածու-
թիւն: Նոյնպէս, էջ 298, տող 18, էջ
322, տող 4:

2. — էջ 86, տող 12. — խաչահա-
նացն. ուղղելի՝ խաչահանուացն,

3. — էջ 91, տող 7. — դատապետք.
ուղղելի՝ դատապետք:

4. — էջ 110, տող 5. — շուրջ զգերեզ-
մանին. ուղղելի՝ շուրջ զգերեզմանան:

5. — էջ 167, տող 32. — անմըտելին.
ուղղելի՝ անմտանելին, համաձայն C ձե-
ռագրին:

առութեան՝ թէ կաթուիկութիւնը միակ
հոգեկան ոյժն է որ իր կարեւորութիւնը
ունի: Հրեաները պէտք է հասկնան թէ
իրենց ճակատագրուած է «Փոլոնիացի-
ներու կամ Պուլկուրացիներու պէս ան-
պէտ ժողովուրդ մը ըլլալ»: Ճանկքը
այսպիսի հակասութիւնները տանց օրեւէ
մեկնարանութեան կ'արձանագրէ, սակայն
միաժամանակ կը յիշէ թէ 1942ին «Պէր-
նատէ թի Երգը» գրքէն շուրջ կէս միլիոն
օրինակ սպառած էր:

Այս հիանալի կենսագրութիւնը կը
յայտնէ թէ Վէրֆէլը հակասական անձ
մըն էր — գրող մը օժտուած փայլուն
իրոտեսութեամբ, որուն կը պակսէր զայն
պահելու հիմնական կարողութիւնը: Գրա-
խոս Հանս Մայէր, որուն յուշերը Վէր-

ֆէլի մասին (արձանագրուած ձանկքի
կողմէ) 1920ական տարիներէն են, յըս-
տակագոյն պատկեր մը կը ներկայացնէ: Ան կը գրէ. «Կրնայ ըլլալ որ ան Մարք-
սիստ մըն էր, օրինազանց մը կամ պահ-
պանողական մը, նոյնիսկ կոթուլիկ մը:
Ամէն բան փոփոխական էր և կախում ու-
նէր պահուն ներմզումէն, յղացումէն և
խոր զգացաւմէն»: Այսպիսի դատաղու-
թիւն մը կարելի է անգութ նկատել, բայց
լուսաբանող աղղեցութիւն մը ունի թէ
ինչ ո՞ւ Վէրֆէլի կեանքն ու գործերը
նշանակալից կը մնան, հակառակ որ այդ
գործերը անցիալին կը պատկանին: Իր
գործերը իր օրերուն տագնապներուն և
շփոթ բանականութեան արտայայտու-
թիւնն են: